

ձեռքը սուրբ մարմինն ու սուրբ բաժակ-  
կը բանած՝ զօրաւոր ձայնով մը ըստ  
անոնց . “ Հիսուսի Վրիստոսի մար-  
մոյ և արեանն համար ըլլայ՝ երդմնե-  
ցուցանեմ զձեզ , Ոթոն և Ռդալբերտ  
եղբարք , որ աս վայրկենէս սկսեալ  
մերժէք սրտերնէդ ամէն մարդկային  
մտածութիւն , և խաղաղութեան համ-  
բոյրը տաք իրարու , ” :

Արկու եղբայրները մէկէն ելան այն  
աղօթարաններէն , որոնց վրայ չոգած  
էին՝ մէկզմէկէ քիչ մը հեռու , և իրա-  
րու մօտեցան անխոռով քայլերով : Արք-  
որ զիրար շօշափելու վրայ էին ու դէպ  
՚ի առջեւ կը ծուեին իրբեւ թէ գրկուելու  
համար , բազմութիւնը ուրախութեան  
լուռ ձայներ կը հնեցընէր . մէյ մ’ ալ  
յանկարծակի սաստիկ աղաղակ մը լը-  
սուեցաւ խորանին առջեւէն , անոր ե-  
տեւէն աւելի սաստիկ աղաղակ մըն ալ :  
“ Պոյն ատեն քահանային զգեստներն ու  
խորանին սփռոցը արեան կրկին ցայտե-  
րէ ներկուեցան : Փոխանակ իրարու  
խաղաղութեան համբոյրը տալու , ա-  
սոնց իւրաքանչիւրը մի և նոյն ժամա-  
նակ զգեստին տակը պահած դանակն  
եղբօրը սիրտը խոթեր էր :

Արբոր դեռ երկուքն ալ կենդանու-  
թեան վերջին վայրկեաններուն մէջն  
էին , քահանան յուսալով անոնց հոգին  
փրկելու ու զղմունքի բերելու զանոնք՝  
սրտերնին վախ ձգելով , դարձաւ դէպ  
՚ի Ոթոն , և անոր առջեւը դրաւ դը-  
ժոխքն ու յաւիտենական պատիժները :  
— “ Շատ աղէկ , ըստ անիկայ , շատ  
աղէկ . աս ուրախութիւնը պիտի ունե-  
նամ” որ տեմնամեղբօրս մինչև ցյաւի-  
տեանս տանջուիլը , — “ Բայց դուն  
ալ պիտի տանջուիս , դուն ալ պիտի  
դաստապարտուիս , — “ Չեմ ուզեր  
ես արքայութիւն երթալ , պատախա-  
նեց Ոթոն ակուաները կրծտելով . ո-  
րովհետեւ արքայութենէն չեմ կրնար  
լսել անոր ցաւագին աղաղակները ու  
տեմնալ անոր արցունքները , ” :

Վահանայն աչուըները երկինք վե-  
րուց , “ Պանէ մէկը միայն փրկութեան  
հասցընեմ , հառաջեց , ու Ռդալբերտի

մօտեցաւ ըստ . “ Կ’աղաջեմ” հոգիդ  
մնածէ , — “ Խմհոգիս եղբօրս հո-  
գւոյն պէս է . ծնած օրէս ’ի վեր սա-  
տանայինն է , — “ Օ զջա և կրնաս  
իր ձեռքէն առնել զայն , — “ Ռայ ,  
կ’ուզէի ձեռքէն առնել , եղբայրս աւե-  
լիյուսահատցընելու դիտմամբ միայն , —  
“ Օ զջա որ բարի օրինակ տաս ի-  
րեն , — “ Ոչ . ոչ երբէք . թէ որ ես  
զղջայի , ինքը իմօրինակիս կը հետեւէր ,  
և ան ատեն ինքը չէր գատապարտուեր :  
Կ’ատեմ ես զինքը անանկ’ ինչպէս որ  
հայրս կ’ատէր զմայրս , — “ Խա ալ  
անանկ կ’ատեմ զքեզ’ ինչպէս որ մայրս  
կ’ատէր զհայրս , ձայն տուաւ ան-  
դիէն Ոթոն : Խւ երկուքն ալ կը տա-  
պլատէկէին կը գալարէին գետնին վրայ ,  
ու աչքով իրարու կը սպառնային : Վա-  
հանայն տեսնելով որ իրարու ասանկ  
մօտ կենալով՝ կատաղութիւննին ու ա-  
տելութիւննին աւելի կը սաստկանար ,  
հրամայեց որ զատեն իրարմէ : Արբոր  
վերուցած կը տանէին զասոնք , երկուքն  
ալ հոգինին փշեցին :

Վայս ախրալի դիպուածը որդւոց որ-  
դի կը պատմուի ‘ Դիրոլի մէջ՝ Հաշոռ-  
նիւն Ֆորսդի անուամբ :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ի Լողովիկ ԺԷ :

Բազմավիպիսիս ընթերցողները Լու-  
դովիկոս Ժ. Զին Հարուցն ու Տակուտն պատ-  
մութեան մէջ տեսան որ այս թագա-  
ւորին որդին՝ Լուդովիկոս Լարոլոս ալ  
իր հօրը հետ մէկտեղ Տաճարի բանտը  
փակուեցաւ : Հօրը մահուընէն վեց ա-  
միս ետքը՝ Բարիզու Հատարակութիւ-  
նը հանեց մօրը քովիէն ազնիւ պատանին  
ու Վիմոն անուամբ կօշկակարի մը պահ-  
պանութեանն յանձնեց . և ըստ հաւա-  
նական կարծեաց՝ այն բանտարգելու-  
թեան ծանր ու անբերելի նեղութիւն-

ներուն չկրնալով յաղթել իր ծաղիկ  
հասակը, վերջապէս 1795ին լմբնցուց | բանաստեղծը սրտաշարժ տաղ մը յօ-  
իր կարծ կեսնկը, և անուամբ միայն | րինած է այս թշուառ իշխանին վրայ,  
թագաւորեց՝ լուդովիկոս Ժէ ըսուե- | որուն թարգմանութիւնը կը հրատա-  
լով: Ա իկոր Հիւկոյ գաղղիացի արդի | րակենք հոս 'ի վայելս հայ բանասի-  
րաց:

**Յ**այնժամ երկնից դրունք ոսկեղենք բացան, եւ լոյսն անմատոյց  
Երեւեցաւ ի խորոց սըրբարանին զըզըրդելց.  
Երկինք համօրէն կացին առ վայր մի հողանի,  
Եւ արդարոց հոյլք լուսեղենք տեսին մանկիկ փայլեալ հոգի,  
Օ ի գայր հասանէր ընդ մանրերամ խառնէր զուարթունս  
Յաստեղազարդ անդ ի կամարս:

Ինքըն մանկիկըն գեղանի յերկրէ աստի գնայր փախըստեայ,  
Ի կապուտակ ազկունս լըխիստ վըշտակրութեան բերելով նիշ,  
Իւ զգունատեալ դիմօք խարտեաշքըն խոպոպիք գեղածըփեալ.  
Լուսանք երկնաձեմք ընդ յաղթանակ վըկայական  
Դժեալ բոլորէին ի գլուխ նորա զըւարթ երգովք  
Յեռեալ պըսակ անմեղութեան:

Բարբառք ընդ ամպըս լըսելի եղեն յայնժամ որ ասէին.  
“ Օ ուարթուն պատանեկիկ, ժըպտի նդ ամբիծ փառըս քո Տէր.  
Ե՞կ արդ ի գիրկըս նորին, ուստի ոչ եւըս մեկնեսցիս.  
Եւ դուք որ զՃերըն միշտ տերանց օրհնէք, բանակ սրովքէագունդ,  
Շրեշտակապետք եւ մարդարէք, դիք արքային շուք երեսաց,  
Լուէք ի վկայն երգ յաղթական,,:

Իսկ մանկիկն ասէր յանձին. “ Ուր իմ երբէք թագաւորեալ.  
Կապեալ եմ ես, չեմ ես արքայ. ի խորս անլոյս աշտարակին  
Կայի յերէկն անդ ի քուն. ուր ապա իմ թագաւորեալ,  
Ուսո ինձ, Տէր: Եղուկ զիս, հայր իմ ի դաշճաց լեալ չարամահ.  
Դոքա լեղի ինձ արքուցին. որք ի խընդիր մօրն իմոյ գամ,  
Օոր ինձ յերկինս անուըջք ցուցին,,:

“ Ձայնէ Փըրկիչըն քո ըզքեզ, կըրկնեն անդրէն նըմա զուարթունք .  
Յեղենաւոր երկրէ զհոգի քո հրաւիրէ առ ինքն Մատուած.  
Խոյս յամկարիշա տուր աշխարհէ, ուր լյացն ոտին առնի կոխան,  
Ուրանօր անդըր քան ըզմահ վազեալ եղեւն արքայասպան,  
Ի գերեզմանս իսկ խիլ արկեալ ըզթագաւորս յուզէ սպանող,  
Գըրկախառնեալ ընդ արհաւիրս,,:

Ալրկնէ մանկիկն. “ Ի սակաւուն ապա լըցի երկայնաւուրս,  
Ինցին ուրեմըն զինեւ վիշտք որ կային ինձ առաջի.  
Խցէ թէ ոչ ի յայգուն խըթէր զիս աջ բանտապանին,  
Ի յերկնաւորս անըրջոց զարթնուլ անդրէն ինձ ի ըզթայս .

Այս թէ լուաւ ինձ Տէր, եւ ոչ երազք իցեն, ո՞հ, այսոքիկ .  
Այս թէ հատ Տէր ըզըղթայս իմ, եւ վիճակ եւ ինձ բարի  
Օրաւելի հէք կենաց աստի .

Վըգիտիցէք դուք արդեօք իբր աւաղելի կէի կենցաղ .  
(Ը) իւրաքանչիւր ածէր աղէտս ինձ նորանոր,  
Եւ չէր ի լալ իմում ինձ մայր՝ որ երգս առ ողբս իմ յեղյեղէր,  
Կամ ի ժըպիտ մայրենի հնարէր զարտօսր իմ ըսփոփել .  
Ի պատուհաս անվախճան մատնեալ ի զոհ, ծիւրեալ ծընդեալ,  
Խըլեալ ի բնէ իմմէ ի բաց արկայ ընձիւղ դեռաբողբոջ .  
Օ՞ր ի յորրանս գործեալ ոձիր :

Աակայն լուարուք . մինչ արհաւիրքս այս ի վերայ իմ չեւ հասեալ,  
Յուշ ի հեռուստ գեղանըսիհքն ինձ անկանին աւուրք փառաց,  
Որոց ըշունջ աղօտաձայն յիս ի նիրհել իմում ազդէր,  
Ո՞ինչ ժողովուրդք ցընծալից հըսկէին շուրջ զինեւ ի պահ :  
Եյլ ի նըսեմ ի խորհուրդը ծածկեցան յանկարծ բընաւք .  
Տեսի զբախտին խոստմունս ի բաց սրացեալ յիմոցս ակընկալեաց ,  
Եւ անտէրունչ ի յերկրի լըքեալ մանուկ զիս ապիկար .  
Ո՞չ, զի եղեն ինձ թըշնամիք :

Կենդանւոյն նոքա ի վիհ զիս ընկեցին յեղերական .  
Վաք իմնուաղեալ ի լալեաց՝ ոչ եւս ըզըստ տեսին զարիւոյն .  
Եյլ դուք, զոր այժմըս ձանաշեմ, եղբայրակիցք իմ դուք զուարթունք ,  
Դուք ինձ ի քուն այց առնէիք : Յարիւնախանձ ձեռըս նոցա  
Ժարշամեցան աւուրք իմ, Տէր, այլ ամպարիշտք միշտ են թըշուառ .  
Ո՞ի առ մաղթանս իմ, ո՞հ, փակեր հանգոյն նոցին ըզլըսելիս ,  
Ո ասըն նոցին առ քեզ մաղթեմ,, :

Յայնժամ հրեշտակք երգէին . “ Ե՞կ դու ըզհետ մեր արի եկ ,  
Եհա բանայ քեզ տապանակին, եւ ի ձակատ քո գեղանի  
Եեռումք ըզմի յաստեղաց, ու ի թիկնամէջըս քոյին թեւս  
Ինկալ ի թիո քրովլէականըս կապուտակըս ծիրանիս ,  
Եւ զմանկանն ի լալիս եկ ի շարժել ընդ մեզ զորրան ,  
Կամ զարփից ի լուսեղէն նորելի շունչ ըզմանկութիւն  
Ի հրաձաձանչ կամարն իւրեանց ,, :

Եւ լըռեցին յայնժամ զուարթունք, երգոցն ի լուր կային արդարք .  
Մանկիկն արկեալ զացս ի խոնարհ ըզնըւաղեալս ի յարտասուաց .  
Նոյլք աշխարհաց ի խորանարդ երկնից ըզկայ առին լուռմուռ ,  
Եւ ձայն բարձրեալն ետ այսանակ .

“ Ի մարդկեղէն մեծութեանց ի բացեայ զքեզ կալայ զարքայդ .  
Ի գահոյից ի ըզղթայս անկեալ՝ ըզքոյդ օրհնեա զարկած .  
Ի զգերագոյն գերութեան չառեր դու զփորձ թագաւորաց .  
Ուկատ բազուկք քո զկապուտակ առեալ ըզնիշըս շըղթայից ,  
Եյլ ոչ ձակատ քո ըզթագին :

Դու ընդ բեռամբ կենաց, որդեակ իմ, ընկճեցար վաղամեռիկ, Ո՞նչ զորանաւ քով կայր երկիր յուզեալ ի յոյս եւ ի նախանձ: Եկ արդ. եւ Տէր իսկ քոյին, թէպէտ անվիշտ ելով բնութիւն, Եղեւ հանգոյն քեզ վըշտամբեր, եւ արքունի ցուպ ի յաջում՝ Քո պէս փրշովք պըսակեցաւ,,:

## ՎԻԿՏՈՐ ՀԻՒԿՈՅ

## ՀԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Պատգամք :

Հին ազգաց պատմութեան պարապող անձ մը անհրաժեշտ պէտք է գիտնայ թէ ինչ են պատգամները ու ինչ կերպով կամ հնարագիտութեամբ կ'ըլլուէն, որով քրմաց ստապատիր խաբէութիւնը իմանալով՝ չէ թէ միայն այն հիներէն պատմուած բաներուն հաւատք ընծայէ, այլ նաև հասուն մօքով ու քննադատութեամբ արժանաւոր դատաստան մը կարենայ ընել այն արդի բանսասէրներուն վրայ, որնք որ բռնկած երեակայութեամբ մը, կամ լաւ ևս ըսենք շատ անգամ հմարիտ կրօնից արատ մը բերելու ջանքով՝ նոյն կշիռն ու արժեքը կու տան հեթանոսական ու աստուածային ստոյգ և աներկբայելի պատգամաց միանգամյն, որպէս զի սուտին ստութեամբը հմարիտը սուտ հանեն, և տղէտներն իրենց խաբէութեան ծուղակը ձգեն: Վակայն ինչ համեմատութիւն կայ արդեօք մէկ կողմանէ անանկ չնշին նիւթերու և մարդկային յաջողութեանց ու բաղդի համար եղած պատգամներու, և մէկալ կողմանէ աստուածային, վսեմ և մարդուս փրկութեանը համար տրուած անշահասէր պատգամներու մէջ. բայց որովհետեւ աս տեսակ բաներու մէջ փաստերէ աւելի, կամ գոնէ անոնց հաւասար, զօրութիւն մը կրնան ունենալ պատմական ստոյգ տեղեկութիւնները, անոր համար մենք ալ այս մասս միայն կը կատարենք՝ ապահով լլալով որ իմաստուն ընթերցողը հեթանոսականաց ստութիւնն իմանալու

ատեն ձշմարիտ և աստուածային պատգամաց սրբազն ըլլալուն ինքիրմէ կը համոզուի. և ահա այս տեսութեամբ կը սկսինք մեր աս համառօտ տեղեկութիւնը:

Ֆինդընէլ մատենագիրը իր Պատգամաց Պատմութեան գիրքին մէջ, ուսկից մեծաւ մասամբ այս հատուածս առած ենք, ամենայն կերպով կը ջանայ ցուցընէլ թէ ամենայն տեսակ պատգամները հեթանոս քրմաց հնարագիտութենէն առաջ կու գային, և ոչ եթէ սատանաներէն, որոնք Վրիստոսի աշխարհք գալէն վերջն ալ չդադրեցան: Հայտնի է՝ ի հաւատոց թէ սատանաներ կան, որոնց Ուրբ Վիրքը շատ տեղ այս լար, այսոց չարաց ալ կ'ըսէ, որոնք յաւիտենաւ կան տաննջանաց դատապարտուած են: Վարձեալ խելքը մեզի կը սորվեցընէ թէ սատանաներն ալ կրնան պատգամներ տալ թէ որ Վատուած իրենց թոյլ տայ: Ինայց ինդիրը այն է թէ արդեօք Վատուած աս ազատութիւնս չնորհեր է իրենց, որուն վրայ իրաւամբք կը նանք տարակուսիլ: Եւ որովհետեւ Ուրբ Վիրքը ամեննեին բան մը չըսեր աս բանիս վրայօք, այսինքն թէ սատանաները պատգամական գուշակութիւններ կրնան ընել, անոր համար ազատ ենք աս նիւթիս նկատմամբ մեզի հաւասական երեցած կարծեաց հետեիլ: Վմէնքը կը խոստովանին թէ պատգամը գերբնական բան մըն է. և ասոր պատճառը այն է, որովհետեւ ներկայն միայն յայտնի է մարդուս: Վրիստոնէութեան առաջին դարերուն մէջ կը կարծուէր թէ պատգամները սատանայից ձեռքովը կ'ըլլուէին. բայց աս կարծիքս ընդունելի չէ այսօրուան օրս: